

Տ. ՄԱՍՈՒՆ Ծ. ՎԱՐԴԱՊԵՏ ԶՄՐՈՒԽՏՅԱՆԻ ՔԱՐՈԶԸ՛ ԽՈՍՎԱԾ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ ՎԱՐԱԳԱ ԽԱԶԻ ՏՈՆԻՆ (29 սեպտեմբերի 2002 թ.)

Տօն է այսօր Սուրբ Եկեղեցույ մէջ, փօն մը, որ կը փօսեն բոլոր հայ եկեղեցիները Նա-
յասփան աշխարհի, ինչպէս նաեւ ի Սփիւռս աշխարհի: Այսօր Վարազայ Սուրբ Խաչի
փօսն է եւ այս փօսը իրայապուկ է միայն Նայ Եկեղեցիին համար: Ուրիշ քրիստոնէայ Ե-
կեղեցիներ այս փօսը չունին, քանզի այս փօսին առնչուող աւանդութիւնը կը վերաբերի
միայն հայ ժողովուրդի հոգեկան փորձառութեան եւ զարթօնքի ճանապարհին եւ այն էլ
կապ ունի Սուրբ Նոբիսիմէ կուսին հետ: Երբ ան կու գար Վաղարշապատ քաղաք՝ փախ-
չելով քրիստոնէաներուն դէմ ծաւալուած հալածանքներէն, աւանդութիւնը կ'ըսէ, թէ ա-
նոր պարանոցէն կախուած էր խաչափայտէն մասունք մը, եւ ան այդ խաչափայտի մա-
սունքը ապահովութեան համար կը թաքցնէ Վարազայ լեռան քարայրներէն մեկուն մէջ
եւ ապա նոր կու գայ Նայասփան:

Դարեր շարունակ այս աւանդութիւնը ծանօթ էր, եւ ահաւասիկ Թողիկ եւ Յովել
ճգնաւորներ, քաջ իմանալով այս աւանդութեան մասին, կը ճգնէին Վարազայ լեռան
վրա: Աւանդութիւնը կ'ըսէ, թէ օր մը երկինքէն փասներկու լուսատր սիւներ եկան ու երե-
ւեցան Վարազայ լեռան վրա: Այս հրաշքին մասին յայտնեցին Ներսէս Գ Տայեցի Կաթօ-
ղիկոսին, եւ ժամանակի իշխանը՝ Վարդ Ռշտունին, շտապելով այդպէս, ականաւորս կ'ըլ-
լայ այս հրաշքին, եւ այս փասներկու լուսատր սիւներ կու գան, կը հանգչին այն եկեղե-
ցիին մէջ, ուր կը գեպեղուի Սուրբ Խաչի մասունքը, եւ այդ եկեղեցին կը կոչուի Սուրբ
Նշան, որ կը նշանակէ հրաշքի եկեղեցի: Եւ դարեր ետքը, 17-րդ դարուն, Քրիստոսի խա-
չափայտին այս մասունքը կը փարուի Վանի Սուրբ Տիրամայր եկեղեցիին մէջ, որ կը
վերանուանուի Սուրբ Նշան:

Այսօրուայ փօսը Ներսէս Գ Տայեցի կը հաստատէ 7-րդ դարուն: Ներսէս 7-րդ
դարէն ի վեր Նայոց Եկեղեցին կը փօսէ խաչին յապուկ այս փօսը: Խաչը քրիստոնէային
համար խորհրդանիշ մըն է, եւ այդ խորհրդանիշով ան իր կեանքը պահած է եւ պաշտ-
պանած է թշնամիներէն: Խաչին զաղափարը, խաչի աստուածաբանութիւնը շար գեղե-
ցիկ կերպով մշակած է Սուրբ Պօղոս առաքեալը, եւ այսօր զաղափարացուց թուրքէն կու-
զեմ այս հափուածը կարդալ, որ այս պահին ինձ աւելի կը խօսի, քան երբեւիցէ, որ կ'ըսէ.
«Մակայն քաւ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան մեր Տէր Յիսուս Քրիստոսի խա-
չով, որով աշխարհը խաչուած է ինձ համար, եւ է՛ աշխարհի համար»:

Ի՞նչ կը նշանակէ առաքեալի այս խօսքը, թէ՛ քաւ լիցի, որ ես ուրիշ որեւէ մէկ բանով
պարծենամ, եւ մարդկային է, բնական է, որովհետեւ մարդիկ երբ իրենց առօրեայ
կեանքին մէջ իրարու կ'ուզեն փախտել, կը պարծենան իրենց ինչքով, ունեցածով եւ
կամ անելիքներով: Պօղոս առաքեալ շար բան ուներ պարծենալու, բայց ան ընտրեց
պարծենալ Յիսուս Քրիստոսի խաչով, որովհետեւ աշխարհը խաչուած էր իրեն համար եւ
ինքն է՛ աշխարհի համար: Այսինքն Քրիստոս Իր խաչին վրայ բարձրացուց աշխարհի

մարդոց համայն մեղքերը եւ Ան առանց արարունջի կամովին բարձրացաւ՝ զոհուելու մարդկութեան փրկութեան համար:

Պօղոս առաքեալը ինք իրեն նկատելով Քրիստոսէ ընտրեալը, կ'ըսէ. «Քանի աշխարհը խաչուած է Յիսուսի համար, ես ալ Իրեն համար պիտի խաչուիմ», եւ խաչուեցաւ: Իբրեւ առաքեալներ Աստուծոյ, իբրեւ հոգեւորականներ եւ այս թիւին մէջ նաեւ քրիստոնեայ հաւաքացեալներ, բոլոր անոնք, որոնք մկրտութիւն ունին իրենց ճակատին, կը նկատուին առաքեալները Աստուծոյ, որ պէտք է խաչուին Աստուծոյ համար: Պարտ է իրենց ընդունիլ մեղքերը եւ այդ մեղքերու նկատմամբ նմանիլ մեր Տիրոջ, ինչպէս Ինք Իր օրինակով բարձրացաւ:

Ան արդար էր, անմեղ էր, բայց եւ մեր մեղքերուն համար Իր կեանքը փոխաւ: Ներքեալ բար եթէ մենք փոխած ենք մեր կեանքը Քրիստոսի համար, ինչպէս Պօղոս առաքեալ կ'ըսէ իր՝ Կորնթացիներուն ուղղուած թուղթին մէջ. «..., որովհետեւ կորսպեան մարմնուածներուն համար խաչի քարոզութիւնը հիմարութիւն է, իսկ մեզ՝ փրկուածներուն համար՝ Աստուծոյ զօրութիւն»:

Տրամաբանութեան դէմ էր, երբ կը քարոզէին խաչեցեալ Քրիստոսը, որովհետեւ յոյները այն ժամանակ իմաստութիւն կը փնտրէին, իսկ հրեաները՝ հրաշք, Պօղոս առաքեալն ալ կ'ըսէ. «..., իսկ մենք կը քարոզենք խաչեցեալ Քրիստոսը, որ շարքերուն համար անհասկանալի էր, իսկ մեզ՝ փրկուածներուն համար՝ Աստուծոյ զօրութիւնը»:

Ներքեալ բար, սիրելիներ, եթէ կը ընդունիք կամ ընդունած էք Քրիստոսը իբրեւ ձեր Փրկիչը եւ կը հաւաքաք Նայ Եկեղեցու առաքելութեանը, կը հաւաքաք անոր դաւանութեանը, ուսուցմանը, հարազատ մնացէք ձեր հաւաքի մէջ, մի՛ հեպտիք ուրիշ քարոզութիւններուն եւ մի՛ կասկածէք Նայ Եկեղեցու ուղղափառութեան մէջ, այլ նուիրեցէք ձեր կեանքերը, ձեր հոգիները, ինչպէս առաջին դարուն, երբ մեր սուրբերն ու առաքեալները նուիրեցին:

Նոզ չէ, թէ մարդիկ երբեմն անարդար կերպով կը վերաբերին ձեր նկատմամբ, հոգ չէ, թէ ձեր իրաւունքները երբեմն կը մերժեն, բայց եթէ այդ պարագային պահ մը մոռանաք Քրիստոսի օրինակը, այն ժամանակ Պօղոս առաքեալի խօսքը անիմաստ կը դառնայ: Ներքեալ բար, իմաստաւորելու համար Աստուածաշունչի խօսքը, պէտք է միշտ հեպտիք Քրիստոսի օրինակին:

Մարդիկ կրնան մեզ չներել, մարդիկ կրնան մեր հանդէպ անարդար ըլլալ, բայց իմացէք, Աստուած կը ներէ, Աստուած միշտ արդար է: Ուստի փառք փանք Աստուծոյ, որ այսօր փոխաւ մեզ ու՛՛՛ ու կարողութիւն ըլլալու այս Մայր Տաճարի մէջ, աղօթելու եւ մեր ուխտը վերանորոգելու, ծառայելու Աստուծոյ Նայ Առաքելական Եկեղեցու միջոցաւ: Նոզ չէ, թէ ում կողմն է իրաւունքը կամ ճշմարտութիւնը կամ արդարութիւնը, քանի որ կոչուած ենք ծառայելու եւ կը շարունակենք ծառայել եւ կը խոստանանք այսօր Աստուծոյ առջեւ, որ դեռ պիտի շարունակենք մեր առաքելութիւնը, որքան արեւն որ Աստուած մեզ ու՛՛՛ ու կարողութիւն փայ: Թող Աստուծոյ փառքը շարձայ ձեր մէջ, թող Քրիստոսի խաչի նշանը ըլլա ձեզ պատէն այժմ եւ միշտ եւ յաւիտեանս, ամէն:

